

ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԺԱ. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇՐՋԱՆ

1937 — ԱՊՐԻԼ

ԹԻՒ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԶԱՏԻԿ ՄԵՐ...»

Կը գնենք այդ խորագիրը այս տողերուն վրայ՝ ակնարկութեամբ ոչ թէ զին և նոր Ծամարներու տարբերութենէն այս տարի նահանջի վերջին կէտին հանդիպող մեր Զատիկին, զոր հոս դեռ մայսիս սկիզբը միայն պիտի տօնենք մենք, այլ Առաքեալին առ կորնթ. Ա. Թուղթին Ե. 7-8 նշանաւոր հատուածին, որ գատկական տօնին քրիստոնէական բարոյականը կը քարոզէ:

Յայտնի է թէ Զատիկլ սկզնարար և խպաչէն հրէական տօն մըն էր և է, և, իրեւ նուիրագործումը Խսրայէլի որդւոց եղիպտոսէ ելքի յիշատակին, տօնն էր անոնց առաջին ազգային ազատութեան: Այս պատճառաւ, ամբողջ իրենց պատմական կեանքի ընթացքին, անոնք զայն կը կատարէին ո՛քան կրօնական՝ նոյնքան և հայրենասիրական ոգեորութեամբ. մանրանկատօրէն կը գործադրէին բոլոր այն սովորոյթները, որոնք զբականացած վաղնջական աւանդութիւններով պահուած, անոնց կը յիշեցնէին օտար քաղաքական, կրօնական և ընկերային լուծերը թօթափելով դէպի հայրենական երկիր ու հաւատք իրենց վերագրածին պարագաները. ու այդ պարագաներուն մէջ իրենց նշանակութեամբը կեղրոնական ու ամենէն սրտազրաւն էին զարին զենու մը, ու այնուհետեւ մինչև մեկնումի պահը միայն բաղարջ ուտելինին:

Յայտնի է դարձեալ թէ նախնական քրիստոնէութիւնը, որ Հրէութենէն շատ բան փոխ առաւ իրեւ կրօնական կեանքի տարր և պաշտամւնքի մաս, յատկապէս ջանաց միշտ որպէսզի ինչ որ ծէս էր հոն՝ իր մէջ փոխադրուի իբրև բարոյագիտական արժէք. Այս տեսակէտով անիկա առաջին օրէն արթուն պահեց բարոյական պատասխանատութեան զգացումը իրեններուն մէջ. այնպէս որ Զատիկն անգամ, որ իրեւ զիխաւարագոյն տօնը հին ուխտին՝ անշուշտ անհնար էր որ անտեսուէր նորին մէջ, սկիզբէն՝ այդ փոխակերպութեամբ, իրը այլաբանութիւն լնդունուեցաւ հոն, Զենուած գաւը կը խորհրդաւորէր Գողգոթայի աստուածային զոհը, ու բաղարջ՝ հին պղծութիւններէն ընդ միշտ խզուելին յուշածող զաղափարը:

Փաղափարներու այդպիսի լծորդութեամբ էր որ երբ Պօղոս կը զրէր Կորընթոսի, Աստղիկի շեշտուած պաշտամունքին պատճառաւ Աքայիս հեշտամոլ ոստանը դարձած այդ քաղաքին մէջ իր կազմած Եկեղեցին, իր զրիւ կը տո-

զէր սա բառերը. «Ալ սրբութեցէք հին խմորէն, որպէսզի նոր զանգուած մ'ըլլաք ձեր արդէն անխմոր բնութեամբը: Զի մեր զատիկլ՝ Քրիստոս՝ զենուած է. տօներնիս այսուհետեւ պէտք է կատարենք ոչ թէ հին խմորով, չարութեան և անբղամութեան խմորով, այլ սրբութեան և ճշմարառութեան բաղարջով»:

Այս խօսքին մէջ լոկ ակնարկութիւն մը կայ արդեօք քանի մը համարներ առաջ յիշուած մծզնէութեան դէպքի մը, որ պատահեր էր հասարակութեան կեանքին մէջ, և որու հանդէզ կերկի թէ թոյլ վերաբերմունք մ'ունեցած էին ամէնքը, թէ արգեօք Առաքեալ՝ այդ տոթիւ կամ անկախաբար՝ բարոյական յորդորներ կ'ուղղէ իր հօտին: Սուոյ մեկնաբանական այդ հարցը չէ որ պիտի զբաղեցնէր գմեզ հոս. ինչ որ կ'ուզենք մենք դիտել տալ այս տողերով, սա՞ է միայն թէ հաւանաբար Զատիկի մը մերձակայ օրերոն զրած իր այդ թուղթին մէջ Առաքեալը այդ տօնին քրիստոնէական խմասոր, այսինքն բարոյականը ուզելով բացատրել՝ կ'ըսէ. ևթէ Խորայէլացիք զատիկի զառը մորթելնէն յետոյ ա՛լ չկերան Եգիպտոսի խմորուն հացէն, այսինքն կտրութեցան այդ երկրին անբարոյ կենցաղէն, և ատոր յիշատակն է որ կը տօնեն ամէն տարի, գուշքիստոնեաներդ աւելի ևս պարտականութիւն պէտք է զգաք չնչելու, ձեր ընկերային և ընտանեկան կեանքին սրբելու և ի բաց նետելու անպատճիւ՝ անբարոյ կեանքի սովորութիւնները. զի Քրիստոս, որ մեզի համար զոհուած գոռն (= Զատիկ) է, աղատեց զմեզ մեղքին գերութենէն. ու անոր արիւնով փրկանաւորուածները այսուհետեւ պէտք է մշանչենապէս տօն կատարեն, ոչ թէ շարաթ մը միայն, այլ ամբողջ իրենց կեանքի ակնողութեան միջոցին, ուր «հին խմորը» պէտք չէ այլ ևս վերերմի:

Ի մի բան, քրիստոնէին կեանքը տեսական Զատիկ, մշտնշենական գոհաբերութիւն մըն է: Խնչագէս սքանչելի կերպով բացատրած է Ասկերերան, և ամէն օր Զատիկ, ամէն օր Պետէկստէ է մեզի համար. Զատիկ է կեանքը համակ: Այդ տօնը, որ Եբրայեցւոց կրօնքին մէջ տօնն էր ազատութեան օտարին բռնակալութենէն, քրիստոնէականին մէջ տօնն է ազատութեան՝ չարին, մեղքին գերութենէն: Զատիկը աւետարանական բարոյականին մէջ կը նշանակէ ուրեմն մեղքին գերծումը՝ սրբութեան փառաւորումը: Անպարկեցտ, անիրաւ, ատելավակով կիրքերով ամէն օր զիրար բգքտող, ամէն օր ամէն ժամ իրենց միտքով և սիրտով հեթանոսական կեանքը ապրող մարդիկ չեն կրնար տօնել Զատիկը. խաչին խորհուրդը, Յիսուսի փրկարար արեան տեսիլը պէտք է սարսափ ազդէն աննոց որ անբարոյ կեանքով և անմաքուր խիզնով կը խորին յարութեան հրաշքին վրայ. փրկաւէտ յարութիւնը բարիներուն հոգւոյն իրաւոնքն է:

«Զատիկ մեր . . .»

Առաքեալին այս բառը, Եկեղեցւոյ բանաստեղծէն նոյնութեամբ հիւսուած օրուան շարականին մէջ, ամէնքս ազգովին կ'երգենք սրտաթունդ. «Այսօր զատիկ մեր՝ զենամամբ Քրիստոսի. արացուք տօն ցնծութեամբ նորողեալքս ի հնութենէ մեղաց ասելով. Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոսի զենումը մեր զատիկն է. ոչ մէկ քրիստոնեայ ազգ պիտի թերս իրաւունք զգայ իրեն այնքան սրտապլնս խորհելու այսպէս՝ որքան մենք. Զէ՞ որ մեր կեանքը՝ իր զոհը, այսինքն իր անուան համար կատարուած զոհաբերութիւնն է ամբողջ:

Բայց բաւական չէ հետամուտ ըլլալ պարծանքի փաստեր քաղելու անցեալի և նոյն խակ ներկայի իրականութիւններէն, Հարկ է որ իւրաքանչիւրս հարցընենք նաև մեր անձնական և նոյն խակ աղջային խղճմտանքին՝ թէ փորձառական այդ ապացոյցները ի՞նչ արժէք կը ներկայացնեն, բարյական տեսակէտէ ևս դիտուած ատեն: — Այսինքն խսկապէս և բողորովին թողա՞ծ ենք հինը, հեթանոս բարքէ միայն բղխած այն բոլոր զառածանքները, որոնցմէ մարդն ու մարդկութիւնը աղատելու համար է որ կատարուեցաւ փրկարգութութեան աստուածային զոհը:

Երբ խօսքը կ'ըլլայ հեթանոսութեան, պէտք չկայ անշուշտ վերանալու անպատճառ մինչկ նախաքրիստոնէական թուականներ. կրօնական կեանքն ու բարյականը ժամանակէ աւելի հոգի հետ կապուած վիճակներ են: Մարդիկ կան որ խաչին հովանիին ներքէ ամէն օր կուռքերու կ'երկրպաղեն, երբ չեն կրնար իրենց մէջ լուեցնել և զապել մոլի բարքի այն կիրքերը, որոնք կուապաշտ կենցաղին մէջ միայն պիտի կրնային գտնել իրենց արժանի աճումն ու տարածումը: Եւ յետոյ ի՞նչ աւելի հեթանոսական՝ քան անրարոյ նիւթապաշտութիւնը, քամահանքի խենէչ խրոխտանքը, թշուառն ու անրախտը ոսնահարելու գազանական ողին, տկարութիւնները օգտագործելու անզգամ մտայնութիւնը, մարդկային հոգիին բարձրտպոյն զզացումները ամօթալի եսականութեանց իրը անզուվար ծառայեցնելու զարցելի ունակութիւնը, ամէնքն ալ «Ինչն խմորի» ախտանշաններ, որոնք իրենց բոլոր տեսակներովը և ճիւղաւորումներովը ահա լեցուցած են աշխարհն ու կեանքը, այնպէս ու այնչափ, որ կարելի չէ երեսկայել թէ դարերու խորէն ի՞նչ ուժնութեամբ պէտք է հնչէ Առաքեալին ձայնը՝ Զատիկի օրը գէթ անզամ մը հովիներուն մէջ արթնցնելու համար նորոգուած, մաքուր և առողջ կեանքի մը կարօտը:

Բայց զրիշը անգաղարար է եղ գնաց ուրիշ կողմ, մինչ մեր դիտումն էր «մեր Զատիկի»ին առթիւ մեր հոգիկան նորոգումին ուղղել մեր զզացումը:

Կ'ըսէինք թէ Քրիստոսով զենուած Զատիկը մերն է առաւելապէս. քանի որ զինքը մեր զնէր կը զզանք աւելի քան այլոց, և զմեզ իրենը՝ զերազանցապէս: — Այո՛, բայց ո՞վ, բացի մեր խղճմտանքէն, պիտի կարենար ըսել մեզի թէ անցեալին մէջ և զեռ մինչկ այսօր, ու այս ներկային մէջ մասաւանդ, բարյապէս ո՞շչափ կրցած ենք արժեցնել Աստուծմէ դէպի մեզ խոնարհած ու մեզմէ իրեն մատուցուած այդ զոհները. իր արինը և մերինը, թէ աս և թէ ան միշտ փրկարար վախճանի համար հեղուած, եղա՞ծ են մեզ համար ազդանշան՝ զատուելու և բաժնուելու հին խմորէն: Եղայրյատեցութիւնը, անիմաստ պայքարներու, կոյր ատելութեան, անցեալին հանդէպ անզգաստ արհամարհանքի, աստուածայինին վերաբերմամբ անտարբեր կեցուածքի հողեկան թերութիւններէն սրբուած ենք զգալապէս. այսինքն ի վիճակի՞ ենք արժանապէս տօնելու Զատիկը:

ԱՌքան երջանիկ էր սրբազնան բանաստեղծը, երբ թէ տալով բարի զզացումներու, կրնար այսպիսի առաւօտ մը երգել իր քնարին հետ. «Արացուք տօն ցնծութեամբ նորոգեալքս ի հնութիւնէ մեղաց . . .»: